

# ՀԱՅԻՒՄ ԱԼԹՕԲԵԱՅ

## ՕՄԱՆԵԱՆ ՏԵՐՈՒԹԵԱՆ

ՀՊԱՏԱԿ ԱԶԳԻՐՈՒՆ ԱՐՏՕՆՈՒԹԻՒՆԵՐՆ Ի՞՞Ն  
ՀՄԱՆ ՎՐԱՅ ԿԸ ԿԵՆԱՆ  
(ՏԵս Բ. ապրիլ թիւ 4.)

Աս նիւթիս վրայով մեր նախընթաց  
յօդուածին մէջ ըստնք թէ Վլկնայի դես-  
պանաժ ողովը լուծծուելէն , և պատերազմը  
շարունակուելէն ետքը Աւստրիոյ կառա-  
վարութիւնն երրորդ կէտին վրայ միաբա-  
նութիւն մը յառաջ բերելու համար եր-  
կու պատերազմող կողմանց մէջտեղն իր  
միջնորդական պաշտօնը շարունակելով ,  
վերջապէս 1855 դեկտեմբեր 16 ին Ես-  
գէրհազի կոմսին ձեռքով Ռուսիոյ կառա-  
վարութեան արդէն միշուած խաղաղու-  
թեան չորս կէտերուն վրայ աւելի մանրա-  
մասն բացատրութեամբ վերջնական ա-  
ռաջարկութիւններ ներկայացուց : Աս ա-  
ռաջարկութեանց մէջ քրիստոնէից խընդ-  
րոյն լուծումը հետեւեալ կերպով բացա-  
տրուած է : «Դրան բայտ հպատակներուն  
արաօնութիւնները կամ ալարութիւնները\* ,  
Սուլթանին թագին անկախութեանն ու  
արժանապատռութեանն առանց դպած  
ըլլալու , «բայտական\*\* պիտի ըլլան : Սուլթա-

Նին քրիստոնեայ հպատակներուն կրօնա-  
կան և քաղաքական\*\*\* իրաւունքներն ա-  
պահովցնելու համար՝ Աւոտրիոյ, Գաղղի-  
ոյ, Մեծին Բրիտանիոյ և Բարձրագոյն դրան  
մէջաւեղը որոշմունքներ\*\*\*\* եղած ըլլա-  
լով, խաղաղութիւնը հաստատուելուն պէս  
Ռուսիա ալ ան որոշմանց ընկերանալու պի-  
տի հրաւիրուի ու \*

‘Աեսաելըոտ կոմոց Աւստրիոյ կառավաշը բութեան հաղորդուելու համար Ալիէնա գտնուող բուսիոյ գեսապան Կորչագոֆ եւխանին 1856 Յունվար 5 թուականովպաշտօնական նամակ մը գրելով Աւստրիոյ ըրած առաջարկութեանցը վրայ դիտողութիւններ ըրած էր։ Հոն Քրիստոնեաց խնդրոյն վրայ գրուածներուն սա պատասխանը կուտայ։ և իսկ չորրորդ կէտին գալով Կայսրը փափաքելով կը փափաքի ան վայրկենին ուր ուրիշ Եւրոպական Տէրութեանց հետ ՚ի միամին՝ իր կրօնակիցներուն ՚ի նպաստ իր ձայնը պիտի բարձրացընէ, և Սուլթանին Քրիստոնեայ հպատակաց կրօնական ու քաղաքական իրաւունքն ապահովցրելու համար եղած ուրշմանց ընկերակից պիտի ըլլայ։

որդուն բառական նշանակութիւնն է՝ բան մը սրբալնացը-  
նել, սրբազն, նույիրական ընելը Բայց կը գործածուի նաև  
ցուցընելու համար թէ. բան մը, իբրև սրբազն, անբռնա-  
բարելի կերպով անխափուտ կամ անփոփոխ պիտի պահուի:  
\*\*\* Հոս, ինչպէս նաև վարը, գաղիերեն բնագիրն մէջ  
կոլիւթէք բառը գործածուած է. և հայերեն տալսական  
բառեն ուրիշ բառով մը չի կրնար բացատրուիլ: Ա՛  
Քաղաքական բառին վրայ ուրիշ անդամ կը խօսինք:  
\*\*\*\* Գաղիերեն աէլեկտրոսին բառն է, որն որ բանի  
մը որոշում տալու համար ի պաշտօնէ իրարու հետ եղած  
խորհրդակցութիւն. և նոյն իսկ եղած լմնցած որոշումն  
աւ կը նշանակի:

\* Գաղլիերէն՝ բնագիրը հոս ի կենաւէ բառը կը գործածէ,  
զըր մենք ազատութիւն թարգմանեցինք : Պէտք է  
գիտնալ որ ի կենաւէ լատիներէնէ առնուած բառ մընէ,  
և կը նշանակէ պարագնէ կամ պարտաւորութենէ մը ա-  
զատութիւն, ինչպէս հարկ է, գործի մը պատոսխանա-  
տուութենէ, և այսին : Ասով պէտք ենք իմանալ մահմէ-  
տական չեղող հասարակութեամց կրօնական և կրօնակա-  
նին հետ անմիջապէս և հարկաւ վերաբերութիւն ունե-  
ցող գործերուն մէ Հոքեիցէ կախումէ կամ պարտաւորու-  
թենէ ազատ ըլլալը :

Փարիզի դեսպանաժողովը 1856 Փետրուար 25 սկսաւ . և որովհետեւ քրիստոնէից արտօնութիւններն ու ազատութիւնները , որոնց վրայ է մեր խօսքը , աս դեսպանաժողովին մասնակից եղող տէրութեանց երաշխաւորութիւնը կը կրէ , հարկ է գիտնալ թէ ան ժողովին մէջ ներկայացուած տէրութիւնները որոնք էին : Փարիզու դեսպանաժողովին սկիզբէն անոր մէջ ներկայացուած տէրութիւններն էին : Աւստրիա , Գաղիա , Մեծն Բրիտանիա , Ռուսիա , Սարտենեա որ հիմա իտալիա կը կոչուի , և Օսմանեան տէրութիւնը : Ժողովին Մարտ 18 ըրած նիստէն ետքը՝ դեսպանաժողովին մասնակից եղաւ նաև Բրուսիոյ տէրութիւնը : Աս տէրութիւններն են որ 1856 Մարտ 30ի դաշինքը ստորագրեցին : Ինչպէս ըստինք , դեսպանաժողովը 1856 Փետրուար 25 ին սկսաւ . և որովհետեւ , ինչպէս Աւստրիոյ կողմէն բուսի կառավարութեան տրուած առաջարկութեան մէջ գրուած է , «Սուլթանին քրիստոնեայ հպատակաց կրօնական ու քաղաքական իրաւունքներն ապահովեցնելու համար՝ Աւստրիոյ , Գաղիոյ , Մեծին Բրիտանիոյ ու Բարձրագոյն դրան մէջ տեղն առաջուց որոշումներ եղած էին» , իառաւոր յիշատակութեան արժանի Սուլթան Ապարիւլ Մէծիտ կայսրը նոյն որոշմանց իր բարձրքը ունիկնդրութիւնն ու հաւանութիւնը տալով՝ դեսպանաժողովին բանագնացութիւնները դեռ չսկսած , իր բարերար և վեհանձն դիտաւորութիւններուն ինքնայօժար ըլլալուն նշան՝ 1856 Փետրուար 18 ին խադդի Հիւմայունը հրատարակեց : Արդէն յայտնի է թէ աս կայսերական օրէնքը ըոլոր Եւրոպիոյ կողմէն ինչ ծափաձայնութիւններով ընդունուեցաւ , և թէ ինչպէս անիկա քրիստոնէից ինդրոյն նկատմամբ դաշնադիր տէրութեանց կողմէն , նոյն իսկ բուսիոյ լիազօր դեսպաններէն մէկուն խօսքովն ըստինք՝ յուսացուածէն աւելի ճանչցուելով՝ քրիստոնեայ տէրութեանց Տաճկաստանի քրիստոնէից համար ըրած մարդասիրական և լուսաւորեալ միջնորդութեանը պատասխանող գրաւականի մը պէս 1856 Մարտ 30ի դաշնաց մէջ յիշատակուեցաւ : 1856 Փետրուար 18ի խադդի

շէրիֆին մէջ Տաճկաստանի քրիստոնեայ հպատակաց շնորհուած նոր արտօնութիւններուն , անոնց ազգային վարչութեանը մէջ ըլլալու բարեկարգութիւններուն վերաբերեալ կտորներն արդէն ուրիշ առթով թարգմանելով դրինք : Հոս մեր պատմութեան ամբողջութիւնը կը պահանջէ որ նոյն հրովարտակին մէջէն յիշեալ կտորներն աւելի ընդարձակ կերպով դնենք : Ահա հրովարտակին խօսքերը : «Այս հանէի խադդի հիւմայունով և թանզիմաթին համեմատ՝ իմ պետութեանս բոլոր հպատակներուն անձին՝ ընչեցը և պատուոյն ապահովութեանը համար իմ կողմանէս , առանց աստիճանի և կրօնքի խորութեան , խոստացուած երաշխաւորութիւններն այսօր նորոգուած ու հաստատուած են . և անոնց լիովին ու ամբողջապէս գործադրուելուն համար ազդու միջոցներ պիտի ձեռք առնուին : » «Իմ տէրութիւնս մէջ գտնուող թէ քրիստոնեայ և թէ մահմետական չեղող ուրիշ դաւանութենէ եղած ամեն հասարակութեան , ՚ի վաղնջուց իմ նախնիներէս և անկէ ետքը շնորհուած բոլոր արտօնութիւններն ու առանձնաշնորհութիւնները՝ իմ պաշտպանողական վահանիս տակ պիտի հաստատուին ու յարատե պիտի մնան : » «Ու ք. քրիստոնեայ և թէ Մահմէտական չեղող ուրիշ դաւանութենէ եղած իւրաքանչիւր հասարակութիւն , որոշ ժամանակի մէջ և իր մէջէն առ այս (յատուկ կերպով) կաղմուած յանձնաժողովի մը գործակցութեամբ , իմ բարձր հաւանութեամբս և բարձրագոյն Դրանս հսկողութենը տակ , պարտաւոր է իր արդէն ունեցած արտօնութիւններուն և առանձնաշնորհութիւններուն քննութեանը ձեռնամուխ ըլլալ , անոնց վրայ դիտողութիւնները ընել , և լուսաւորութեան ու ժամանակին պահանջած բարեկարգութիւններն իմ բարձրագոյն Դրանս առաջարկել : Սուլթան Մէծմէտ Բ. ին և անոր յաջորդներուն քրիստոնեայ դաւանութեանց պատրիարքներուն և եպիսկոպոսներուն շնորհած իշխանութիւնները պիտի յարմարցուին անոր դիրքին՝ զոր իմ վեհանձն և բարերար դիտաւորութեամբս յիշեալ հասարակու-



Թիւնը հրապարակական պիտի ըլլայ . երկու կողմերն ալ կարդղ պիտի ըլլան ներկայանալ ու իրենց վկայներն յառաջ բերել, որոնց վկայութիւններն անխտիր պիտի ընդունուին, երբոր իրենց կրօնքին օրինացը համեմատ երդում ընեն : „

«Բազարային գործերու վերաբերեալ դատերն ըստ օրինաց և կարգադրութեց, գաւառներուն խառն ժողովներուն առջին տեղոյն կառավարչին ու դատաւորին ներկայութեանը ըստ սովորութեան հրապարակաւ պիտի տեսնուին : Քանի մը տեսակքազարյին դատեր, ինչպէս են ժառանգութեան և ուրիշ ասոր նմանները, երբոր Քրիստոնեայ կամ մահմէտական չեղող կրօնակիցներուն մէջ են, երկու կողման յօժարութեամբը կրնան պատրիարքաց կամ ազգապետաց ժողովներուն ատեանները զրկուիլ :

“Որովհետեւ տուրքի հաւասարութիւնը ծանրաբեռնութեանց հաւասարութիւնն իր հետը կը բերէ, ինչպէս որ պարտաւորութեանց հաւասարութեան հետ զուգընթաց է, ասոր համար թէ Քրիստոնեայ և թէ մահմէտական չեղող ուրիշ հպատակներ, ինչպէս որ առաջ որոշուած էր, մահմէտականաց պէս զինուորութեան օրինաց պարտաւորութիւնները պիտի կատարեն : Իր տեղն ուրիշ գնելու կամ փրկանք տալու սկզբունքը պիտի ընդունուի : Կարելի եղածին չափ քիչ ժամանակի մէջ՝ Քրիստոնէից և ուրիշ մահմէտական չեղող հպատակաց բանակին մէջ ընդունուելուն և ծառայութեանը կերպին վրայ լիակատար օրէնք մը պիտի հրատարակուի : ”

Ասոնք են աւասիկ Սուլթան Ապտիւլ Մէջիտ կայսեր յիշատակն անմահ ընող հրովարտակի մը Քրիստոնեայ և ուրիշ մահմէտական չեղող հպատակաց շնորհած ազատութիւնները :

Հիմա տեսնենք թէ Փարիզի դեսպանաժողովին մէջ ինչ խօսքեր անցան Քրիստոնէից խնդրոյն նկատմամբ, որ Արեւելեան պատերազմին գլխաւոր պատճառը և խաղաղութեան առաջարկութիւններուն չորսրդ կէտնէ : Արդ ժողովքին Փետրուար 27 երկրորդ նստին մէջ Աւստրիոյ կողմէն

բուսիոյ տրուած ու պատերազմող տէրութիւններէն ընդունուած խաղաղութեան առաջարկութիւնները կարդացուեցան : Չորրորդ կէտը զոր վերը թարգմանեցինք, կարդացուելէն ետքը՝ ժողովքին նախագահ վալէվաբի կոմսն, աս առթիւ, յիշեցուց թէ ալ Տաճկաստանի Եւրոպական ազգաց իրաւունքին մէջ մտած ըլլալը վաւերացընել պէտք է : Ան ատեն Օրլով կոմսն իմացուց թէ կը բաղձայ որոշ կերպիւ գիտնալ թէ չորրորդ կէտին, այսինքն՝ Քրիստոնէից խնդրոյն մէջ պարունակուածը կատարելու վրայ Օսմանեան կառավարութեան գիտաւորութիւնն ինչ է :

Ալի փաշան իմացուց թէ նոր խանի վերին մը Դրան մահմէտական չեղող հպատակներուն շնորհուած կրօնական արտօնութիւնները կը վերահաստատէ, և այնպիսի նոր բարեկարգութիւններ կը պատշիրէ որոնք Սուլթանին բոլոր իրեն հպատակ ժողովդոց վրայ առանց խտրութեան ունեցած ինհամոնը վկայութիւն են : Աս հրովարտակն, ըսաւ, հրատարակուած է, և թէ Բարձրագոյն Դուռար, որ պաշտօնական ծանուցագրով անիկա Տէրութեանց հազորդելու միաք ունի, անովչորրորդ կէտին վերաբերեալ պահանջումները հաճեցուցած կը ըլլայ :

Օրլով կոմսն ու Աւստրիոյ լիազօր դեսպաններէն Պարոն Հիւպինէր, և ատենց հետքորդ լիազօր դեսպաններն իրենց կարծիքն յայտնեցին, թէ Օսմանեան կառավարութեան ըրած աս կարգադրութիւնը ընդհանուր գաշանց մէջ յիշատակուի : Եւ ասոր համար առաջարկութեանց մէջ չորսրդ կէտին խօսքերը մէջ բերին ուր ըստած է թէ “Սուլթանին ըայա հպատակներուն ազատութիւնները սրբազն պիտի ըլլան”, և թէ “անոնց կրօնական ու քաջաքական իրաւունքներն ապահովցնելու համար” Տէրութեանց ու Դրան մէջ որոշումներ եղած են” : Աս խօսքերն, ըստին լիազօր դեսպանները, զիրենք կը պարտաւորեն որ Սուլթանին հրովարտակը դաշնաղութեան մէջ յիշատակուի : այնպիսի կերպով մը որ “Սուլթանին թագին անկախութեանն ու արժանապատութեանը փաստ մը չէտելի” : Աւստրիոյ, Գաղեց և



րէն նուազ՝ պատուական չէ : Աս նկատ-  
մամբ , ըսաւ , Սուլթանին արքունական  
կամքէն յառաջ եկած նոր խաթթի շէրի-  
ֆին կարեորութիւնը որչափ յարգենք  
տեղն է : Մէնք , Ռուսի լիազօր դեսպան-  
ներս , ասիկա խոստովաննելու չենք դան-  
դաղիր , և մեզի բախտաւորութիւն ևս կը  
համարինք վկայելու թէ ան հրովարտա-  
կը , որուն ամեն մէկ պարբերութիւնը՝ զայն  
տուող Ալեհապետին բարեյօժար դիտաւո-  
րութեանցը մէյմէկ բարձրաձայն վկայ է ,  
մեր բոլոր ակնկալութիւնները ոչ միայն  
կատարեց , այլ և դերազանցեց : Ուստի  
խաղաղութեան դաշնոց մէջ անիկա յի-  
շատակելը՝ Սուլթանին բարձր իմաստու-  
թեանը պատիւ ընել , և Եւրոպիոյ բոլոր  
կառավարութիւններուն ունեցած միօրին-  
ակ խնամքը յայտնել է : Աս կէտին վրայ  
ամենքս միաբան ենք . խնդիրը՝ բացատը-  
ռուելու բառերուն վրայ միաբանելուն մէջ  
է : Ասոնք ըսելէն ետքը՝ Պարոն Պրունով  
սա աւելցուց թէ՝ Տաճկաստանի Քրիս-  
տոնէից վրայ Բուսիոյ ունեցած մասնաւոր  
խնամքը թելադրեց անոր , որ առաջուց  
շարադրուած խմբագրութեան\* մը իր կա-  
տարեալ հաւանառութիւնը տուաւ . բայց ան  
խմբագրութիւնը , թէպէտ՝ ժողովքին  
կարծեացը համեմատ՝ դաշնոց մէջ յիշա-  
տակուելու հրովարտակը բացարձակապէս  
Սուլթանին ինքնայորդոր կամացը կ'ընծա-  
յէր , և ուրիշ տէրութեանց միջամտու-  
թեան իրաւունք մը չունենալը կ'իմացը-  
նէր , քանի մը առարկութեանց տեղի տը-  
ւաւ : Ուստի , ըսաւ , ուրիշներուն դիւր-  
ազգածութիւնը յարգելու համար՝ մենք  
ան առջի խմբագրութեան համար չենք  
պնդէր . այլ ժողովքին ուրիշ խմբագրու-  
թիւն մը կ'առաջարկենք որն որ , մեզի կ'ե-  
րեւի թէ , ամեն կողմանէ գոհացուցիչ է ,  
և մեր առաջադրած սահմանէն դուրս չ'ել-  
լեր : Պարոն Պրունով իր յիշած նոր խրմ-  
բագրութիւնը կարդաց , որ այսպէս շա-  
րադրուած էր . «Ալեհափառ Սուլթանն իր

հպատակներուն , առանց կրօնքի և ցեղի  
խորութեան , ունեցած շարունակ խնամու-  
ցը համար՝ իր պետութեանը Քրիստոնեայ  
ժողովուրդներուն վրայ իր վեհանձն դի-  
տաւորութիւնները սրբազան ընող (հաս-  
տատող) հրովարտակ մը հանելով՝ յիշեալ  
հրովարտակը դաշնադիր տէրութեանց ի-  
մացընելու հաճեցաւ :

Գ.աղղիոյ , Անդղիոյ , և այլն , տէրու-  
թիւնները Սուլթանին արքունի կամացն  
աս ինքնայորդոր հրատարակութենը բարձր  
ամէքը կը հաւաստեն , և ան հաղորդակ-  
ցութիւնը Արևելքի Քրիստոնէից վիճա-  
կին լաւութեանն իբրև դրաւ կ'ընդու-  
նին . Քրիստոնէից վիճակին լաւութեանը  
կ'ըսենք , որն որ , ինչպէս որ ընդհանուր  
մարդկութեան , բազմաքակրթութեան և  
բարեպաշտութեան շահը կը պահանջէ ;  
բոլոր տէրութեանց առհասարակ իղձե-  
րուն առարկան է : Այսպէս իրենց դիտա-  
ւորութիւններուն համամիտ ըլլալը յայտ-  
նելէ ետքը՝ դաշնակից տէրութիւնները  
միաբան կ'իմացընեն , որ վերսիշեալ հրո-  
վարտակին իրենց հաղորդուած ըլլալը՝  
Օսմաննեան պետութեան իր հպատակնե-  
րուն հետ ունեցած գերագոյն իշխանու-  
թեանը անկախութեանն ու պատուոյն ՚ի  
վաճա՞ անոր ներքին վարչութեան գործե-  
րուն ոչ հաւաքապէս և ոչ զատ զատ խառ-  
նուելու իրաւունք կրնայ տալ :

Գ.աղղիոյ առաջին լիազօր դեսպանը  
(Կոմս Վալէվոքի) , և անկէ ետքը կոմս  
Քլարէնտն , ըսին թէ Ռուսիոյ լիազօր դես-  
պաններուն ներկայացուցած խմբագրու-  
թիւնն ըստ եական մասնաց առջի խմբա-  
գրութենէն չտարբերիր . ուստի եթէ պըն-  
դելու ըլլան , կը պարտաւորեն Տաճկի  
դեսպանները Կոստանդնուպօլիս գրեն , ո-  
րով գործը նորէն պիտի երկարի : Բայց  
թէ որ աս երկու բնադիրներուն շարա-  
դրութեանը մէջ եղած տարբերութիւննե-  
րը՝ ժողովքը զբաղեցնելու արժանի կարե-  
ւորութիւն մը ունին , բուսի դեսպաններն  
ան կէտերն իմացընելու կը պարտաւորին .  
խկ եթէ , ընդհակառակն , աս տարբերու-  
թիւններն աննշան բաներ են , ինչպէս որ  
առջի տեսութեամբ կը կարծուի , աւելի

\*Պ. Պրունովին աս խօսքերէն յայտնի կը տեսնուի թէ  
խաթթի շէրիֆին դաշնագրութեան մէջ յիշատակութիւնը  
՚ի սկզբան ուրիշ կերպով շարադրուած էր . բայց , յայտնի  
չէ խչարէս և որուն կողմէն , ընդդիմութիւն կրած ու խա-  
փանուած էր :



բի մը նման է . ապա թէ ոչ ուրաբներու հօտի մը , գայլերու ջուրներու ալ ընկերութիւն անունը պէտք էր տալ : Ընկերութիւն մը միաբանութիւն մըն է ազատ և բանական մահաներու , որոնք ամեն մէկուն հասարակ եղած օդտակար նախառակի մը համար միաբանած էն : Ազատութիւնը , հաւասարութիւնն ու եղբայրութիւնը՝ ընկերութեան մը գաղափարն մէջ այնպէս կը պարունակուին որ , եթէ անոնց է կը պակսի , ընկերութիւնը գերիներու խուժքին , կամ առառաւելը զբաց դռնդի մը կը նմանի : Այսպէս ազատ , հաւասար և իրարու եղբայր եղաղ անհամաներու միաբանութիւն մը ստացուած մը չէ , և մարդկային էակ մը իրաւունք շունի անոր մէկ բանը ժամանակաւոր կերպով անսամ իրեն սեպհականելու , թողթէ անոր վրայ մշանցենաւոր կամ շարունակ իրաւունք մը ստանալու : Գերիներու խումբ մը ժանու և անգութ տիրչ մը ստացուածը կրնայ ըլլալ . զօրաց գունդեր վարձքով օտար նպաստակներու կը ծառային : Բայց ընկերութիւն մը իր նպաստակին դուրս նպաստակ մը չի ճանշար , անիկա տէր չի կրնար ունենալ . քանզի , թէ ովհան ընկերութիւն մը ամեն մէկ անհատին է , բայց և ոչ մէկն անոր տեղն է :

Ընկերութեան մը մէջ որեիցէ իշխանութիւն վարովներուն եթէ գործակալի անուն տանիք , ընկերութեան սկզբանըն և գաղափարն համեմատ խօսած կ'ըլլանք : Ընկերութիւն մը կը կտորավարուի , բայց չ'ստացուիր , ըսինք . բայց աշխարհին հին ժամանակները՝ երբոր ընկերութեան գաղափարը ճանշուած չէր , և ազգերը լուն խումբեր էին և ոչ ընկերութիւններ , հասարակութիւնները միբավետներու . ստացուած եղած էին . անոնք շարունակ տէր կը փոխին . այսպէս աշխարհականը թիւններն իրարու կը յաջրդին . Ասորեստանցւոց ու Եգիպտացւոց աշխարհակալութեանը յաջրդեց Մարացն ու Պարսիցը , ասոնց յաջրդեց Յունացը և անոնց գարձեալ Հուովմայեցւոցը , և Հոսովմայեցւոց Արաբացւոցը : Հին ազգաց աշխարհակալութիւն ընկերութիւններն կը ցուցցնէն թէ անոնք ազգեր լունքվ ոչ թէ ընկերութիւն մը , այլ խումբ մը կ'իմանային որ կրնայ ըստացուիլ :

Հին պատմութեան մէջ ընկերութեան գաղափարն հասկնալու ամենէն աւելի մասնցող , ուստի և ամենէն աւելի ընկերութիւն ըսուելու արժանի ազգեր՝ Յշնը ու Հոսոմայեցիք եղան : Բայց անոնց ալ գաղափարն ընկերութեան վրայ շնորհ չէր : Յունաց ընկերութիւնը ուամիավորութեան շփոթութեան մէջ ընկրմած էր . իսկ Հոսոմայեցւոց ընկերութիւնը Հոսոմալըսին յաջրդներուն ժամանակը զինուրական չոկ մը , հասարակավետութեան օրինը ավելուալիւտաց ծառայ , և Կայսերաց ատենը՝ բոնաւորներու գերի էր : Մարդու ընկերութեան մաքուր գաղափարն , անոր ուղղի իմաստն , առաջնն անգամ լսեց Անոր բերնէն՝ որ իր աշխարհաւուներուն կ'ըսէր . « Ազգերուն թագաւորուներուն անոնց կը ամբեն , և անոնց իշխողները ըսկերար կը կոչուին . անոնց անոնց իշխողները ըսկերեն , ուն . բայց գուք ոչ այնպէս . այլ ան որ ձեր մէջ մէծ մէծ է , կրտսերն պէս թող ըլլայ . և առաջնորդը՝ սպասառնին ուղիւտական ընկերութեան ունեցած գաղափարն , մեր հաւերուն ու հայրերուն ունեցած գաղափարն , հրավանագույն ուղիւտական ձեռքերն առնուած աւանուած աւանուած մը կ'ըլլայ . զօր ժամանակին տիրոջը յանձնելը՝ իրմէ յա-

թէ անգամ մը ընկերութեան մաքուր գաղափարը ճանչցուի , տիրապետութեան ողին կը տիկանայ , և իշխանութիւնը ու ազգային անուած աւանուած աւանուած մը կ'ըլլայ . զօր ժամանակին տիրոջը յանձնելը՝ իրմէ յա-

փշտակութիւն մը եղածի պէս՝ մարդուս Ճանր երենալու տեղ , իրրե իրաւունք պատաւորութիւն մը կ'ըլլայ : Եթէ անգամ մը ընկերութեան մաքուր գաղափարը ճանչցուի , ոյ միայն թաղերութեան մէջն ոյ փոքրիկ հասարաւութիւններու ինուն էն , այլ եղագակ ազգերու մէջն զուացուի կը վերնայ : Եւ մինչեւ որ ալ ընկերութեան մաքուր գաղափարը չ'մնչցուի , մարդկային ազգը երկրիս վրայ երջանիկ պիտի ըլլայ : Ազատութիւն , հաւասարութիւններու եղբայրութիւն . ահա ճշմարիտ ընկերութեան եռթիւնը զօրց գաղափարը Քրոստանէութիւնը աշխարհը բերաւ :

## ԾԱՆՈՒՑՈՒՄ

• Պ. Է. Ի.

ՀԵՅԵԼԻ Կ. Ն.

Հեղինակութիւն Գ. Յ. Երանեան և Վ. Ա. Խաչձեան պարունակութիւն , որ կը հրատարակուի ամիսութեան անդամ , և իր մէջը , Երարոպական ու Հայկական երաժշգույն համառօտ սկզբանց վրայ ալ , ծանօթութիւններ կը պարունակէ : Վսկից ՚ի զատ՝ սյան Յարդիկի պարունակութիւնը Վզգային յատկացնեալ տեղերու մէջ բաժանորդաց ձրի դասատուութիւն կ'ընեն . ու այդ ալ բաժանորդաց 40 դահեկանի նուիրած փոխարէն , որովակին յանդիման կ'երկի թէ Վրդոյ հեղինակաց նպատակը , աւելի իշրենց համազգիքն երաժշգույն երաժշգույն թիւն մէջ հրահանգելու մաքուր է , քան թէ անձնական շահու մը ակնկալու ակնկալու մը ամբուր սկզբունքները չամփաւկամ հասկնալ չուպէլը մարդուս ինչ մէծ ամօթ ու նախատինք է :